

ԲՆԱԿԱՆՔ

ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Ջերմանոցք ծաղկանց :

Չեզ ծաղկունք արդ գըրգատունք հեղուն աղերս աղիողորմ.
Տուք ախաակցաբար խուն ինչ նոցին տուք գագարիկ.
Նըժդեհք տարաշխարհիկք ըզերմայոտ լըքեալ գաւառու.
Գան ի գեղ այլտղան ըզբուրաստանըս մեր պըճնել,
Ըզըթխուը նոքիմք ըզդէմս ուրախաւէտ ծաղկազարդեալ.
Մակայն գարան կենաց նոցին գործէ ձըմեռն արեւիշուշտ.
Յերեսաց ժանա տարսըսոյ լերուք նոցին պատըսպարան¹:

Րարդուգալցոց յարևելեան Հնդիկս
ըրած մեծամեծ աշխարհակալութիւն-
քը ու Ռմերիկոյ գիւտը՝ Խւրոպացի
տնկաբաններու բոլորովին մէկ նոր բու-
սականութիւն մը ցուցուցին : Ի՞ն սա-
կաւագիւտ և անգին բոյսերը որոնք այն
արեւագարձի գաւառներէն կը խաւըր-
ւէին՝ Խւրոպայի արձակ օդուն մէջ չէին
կընար խնամուիլ . ուստի պէտք էր ա-
նոնց համար առանձին քնակարան ու
յարմար օդ պատրաստել . այս է ահա
Զերմանոցներու սկիզբը :

Ալսուի թէ առաջին ջերմանոցը
Շատուայի իմաստուն համալսարանին
տնկաբանական պարտիզին մէջ շինուած
ըլլայ : Շայց աս յայտնի է որ ժա-
րուն սկիզբէն՝ ի վեր Պիելցիոյ և Հո-
լանտայի մէջ խել մը ջերմանոցներ
կային , ուր որ ամէն կողմէն բերուած
ժողված էին ամենէն գեղեցիկ բոյսերը :
Ինչուան հիմա ալ գեւ աս երկու տէ-
րութեանց մէջ աւելի շատ են ջերմա-
նոցները , աւելի ընդարձակ և աւելի
լաւ կերպով ալ շինուած : Այսայն կանո-
քաղքին մէջ , իր շրջականերն ալ մէկ-
տեղ առնելով , 500 ջերմանոցէն աւելի
կայ , որոնց մէջը անուանի են տնկաբա-
նական Ա ան-Հութ պարտիզին ջեր-
մանոցները որ տէրութեան ծախքովը
կը պահուին :

Պ էրմաննոցները գլխաւորապէս չորս
կընան բաժնուիլ , Նաբնշանոց , Պաղ Զեր-

¹ Վ. բուրի Օրմզդանայ Բուրաստանացն Դիբք
գ. 8-14 :

Տանոց , Բարեկատան Զերմանոց , Տատ Զերմա-
նոց : Ի՞ս վերջինս ալ նոյնակէս չորս տե-
սակ կը բաժնուի . Տատ չոր Զերմանոց ,
Տատ խոնաւ Զերմանոց , Բանադարէ Հերմա-
նոց , և Ֆրանջերմանոց :

Լարնջանոցը ուրիշ ամէն տեսակ-
ներէն առաջ սկսած է : Շատն ջերմա-
նոցներուն Խւրոպա ամէն տեղ տարա-
ծուելէն շատ առաջ՝ թագաւորները .
իշխանները , և հարուստները ետևէ
էին նարինջ պահելու , ուստի և իրենց
գղեակներուն քով անոնց մեծածախ
ձմերոցներ կը շինէին : Ա երսայլի գեղե-
ցիկ նարինջներէն մէկը , 1527 Պար-
պոնի գունդսդապին յարքունիս գրա-
ւուած բաներուն մէկն էր , որ դար մը
ամբողջ Պարապոնի դքսին նարինջանոցին
մէջ կեցած էր :

Լարնջանոցը՝ բնակութեան համար
շինուած տան մը պէս գոց , և միայն
հարաւային կողմանէ մեծ պատուհան-
ներ պէտք է որ ունենայ , որ պէտք է
մէկմէկու շատ մօտիկ ըլլան : Հոն կըր-
նաս դնել նարինջէն զատ նաև իր ցեղը ,
դաթնեվարդ , նոնենին , մրտենին , և խել
մը ան տեսակ բոյսերը որոնք ցուրտ ել-
կիրները բաց օդոյ մէջ ձմեռը չեն կըր-
նար դիմանալ , որ ձմեռուան ատեն՝ բու-
սական քունի մէջ կ'իյնան , ուստի և
սառոյցքէն կը վնասուին : Շայց ձմեռը
նարինջնիներուն տաքութիւնն ալ վնա-
սակար է , որն որ անտնօրինելի հարկա-
ւոր է բարեխառն և տաք ջերմանոցնե-
րու տնկերուն . վասն զի ջերմանոցիւնը

իրենց ժամանակէն դուրս աճումն կու տայ բոյսերուն, յանկարծական աճմամբ տերևնին կը թափէ, և ասով ոչ միայն անոնց լաւ աճումն և գեղեցիկ ծաղկիլը դիմացի տարին վտանգի մէջ կ'իյնայ, հապա նոյն իսկ անոնց բնութիւնն ալ կը տկարանայ :

Հիմնակուան նարնջանոցներուն մէջ շատ անուանի են Շարիզի տնկոց պար. տիզինը¹, և Լիւքսանպուրի պալատանը:

Շարիզի կլիմային տակ, նարնջանոցին թուփերը Ո՞յիսի 10-15th դուրս կը հանեն և Հոկտեմբերի 10-15th նորէն կը փակեն : Ո՞եծն Շարիզերիկոս ստիպեց իր պարտիզապանը (1757th) Ո՞յիսի 1st Շացտամի մէջ) որ իր նարինջները դուրս հանէ . բայց ինչպէս որ պարտիզապանը գուշակեց ամէնքն ալ սառեցան, և բարեբաղդաբար զգուշաւոր գտնուեցաւ թագաւորը, որ իր անխոչեմութեան յանցանքը պարտիզապանին վրայ չձգեց :

Յուղա Շերմանոցը ան աստիճանի միայն տաքութիւն կ'ուզէ՝ որ բոյսերը սառէն ազատ ըլլան . ասոր պատը չորս կողմի երկրին երեսէն 1.50 մեդրէն աւելի պէտք չէ ըլլայ, անկէց վերի մասերը պէտք է որ կամ փայտէ ըլլան, երկրթէ և կամապակիէ : Լյրբոր ցուրտ ջերմանոցը այնպիսի պատի մը յեցած է, որն որ գէպ 'ի հարաւ կը նայի, միակողմանի առ 'ի շեղ պատուհանով պէտք է շինել . իսկ թէ որ անանկ չըլլայ, երկու կողմն ալ առ 'ի շեղ պատուհան . որով ջերմանոցը վանդակի ձեւ մը կ'առնու . շատ անգամալ կորընթարդ ձեւ մը կուտան անոնց :

Յուրց ջերմանոցը նարնջանոցէն մէկ բանով մը միայն կը տարբերի . նարնջի ջերմանոցին մէջ բոյսերը ձմեռուան համար իրենց լցուը մէկ ուղղութեամբ մը միայն կ'ընդունին, այսինքն ճակտի պատուհաններէն . բայց ցուրտ ջերմանոցը որուն տանիքն ալ ապակիէ է՝ ամէն կողմանէ լցու կ'ընդունի :

Լոկից առաջ կու գայ որ նոյն ծախ-

քով, ծաղկագարման մը կրնայ ցուրտ ջերմանոցի մը մէջ զանազան բոյսեր մը շակել, որոնք առանց լուսոյ չէին կրնար ձմեռը անցընել նարնջանոցին մէջ : Ո՞սոր համար հիմա Լյրբորա շատ տեղ նարնջի ջերմանոցի տեղ ցուրտ ջերմանոց կը գործածեն :

Յուրտ ջերմանոցին նարնջանոցին վրայ ունեցած այս առաւելութեանը համար մոտածեցին ծաղկագարմանք որ բոլոր պարտէզը ջերմանոց ընեն ապակիով գոյելով, և անոր տակը մշակել այնպիսի բոյսեր՝ որոնք բաւական ցրտի կրնան գիմանալ :

Շարեխառն Շերմանոցը կրնայ շինուիլ մէկ կամերկակողմանի առ 'ի շեղ փեղերով, իսկ ձեւը ինչպէս որ ուզես կ'ըլլայ . իր ջերմութիւնը 15th ինչուան 20° պէտք է ըլլայ ցորեկը, իսկ գիշերը 12th ինչուան 15°, այս զուգախառնութեան մէջ կրնան մնանիլ իսել մը տեսակ բոյսեր . և այս տեսակ ջերմանոցն է որ սովորաբար կը գործածեն թէ բոյս վաճառողները և թէ հարուստ պարտէզ սիրովները, որոնց երկուքին ալ օգտակար է և շահաւոր և զուարձալի : Ընդքը ինչ ձեռով որ ալ ընես՝ միշտ իր առջեր պէտք է որ ապակիէ գոյ գաւիթ մը ունենայ . ասիկայ իրեն հարկաւոր է որպէս զի արտաքին օգը մէկէն ուղղակի ջերմանոցին մէջը չմըտնայ : Որովհետև կարգէ գուրս տաքութիւն չըլլար աս տեսակ ջերմանոցին մէջ, որ և իցէ ատեն ալ կրնայ մարդ մէջը մոնել և պտըտիլ . բայց ձմեռը պէտք է վրայի զգեստը գաւիթը թողուլ, և ելլելէն ետքը նորէն հագնիլ :

Շայպիսի ջերմանոցի մէջ երկու ամենահարկաւոր պայմաններ կան՝ որոնց պէտք է ուշ գնել բոյսերուն առողջութեանը համար . մէջմը օդոյ փոփոխութիւնը, և միւսը՝ ջուր տալը : Շայսերուն նոր մաքուր օդ տալու համար, գուրսէն հաղորդուած խողովակներ կան և անանկ շինուած են որ կու գան ջերմանոցը տաքցընող խողովակներուն հետ կը միանան, այսպէսով դրսի օդը որչափ որ ալ ցուրտ ըլլայ՝ այն ջերմի խողովակ-

ներէն անցնելովը ոչ միայն իր ցրտութիւնը կը կոտրի , հապա նաև մինչեւ որ բյուերուն վրայ զարնէ՝ ջերմանոցին մժնողրտի տաքութեանը աստիճանը առած կ'ըլլայ , կամ աւելի ևս բարձրացած կ'ըլլայ :

Այս բյուերը որ ջերմանոցին մէջ կը բնակին , ինչ եղանակի մէջ ալ ըլլայ միշտ քիչ կամ շատ ուսուգուիլ կ'ուզեն , վասն զի ընդհանրապէս ջերմանոցներու մէջ բուսոց աճումը շարունակեալ կ'ըլլայ : Այս պատճառաւաւս բարեխառն ջերմանոցը միշտ շատ ջրի գործածութիւն կը պահանջէ , որ ցուրտ և կամ նարնջային ջերմանոցին մէջը ան աստիճանի հարկաւորութիւն ըլլար , վասն զի ձմեռը այնչափ միայն ջուր կը տրուի հոնտեղի մնկոց՝ որչափ որ ծարաւէ ըլլարնալու համար . հարկաւոր կ'ըլլայ : Վատ զիտելու բան է որ ջուրը առաջուց ջերմանոց դնելով բարեխառնուի , ասոր համար քարեւ մեծ աւազան մը , մէջն ալ պարապ չմնալու համար տաք երկրի մէկքանի ջրային աղուոր բյուեր , ջերմանոցին ձիւդ մէջտեղը պէտք է որ ըլլայ . այս աւազանին մէջ պէտք է լեցընել նոր ջուրը , որ բուսոց արմատներուն տալէն առաջ ան ամանին մէջ իսել մը ատեն կեցած ըլլայ , որպէս զի անոնց յանկարծական պաղութիւն մը չպատճառէ , որն որ կընայ շատ վնասակար ըլլալ :

Դուրը որչափ որ ալ մաքուր ըլլայ՝ չկրնար ջերմանոցին մէջ կենալ առանց ապականութեան և հոտելու : Դրայն բարեխառն օգոյ ազգեցութեան տակ ապականելուն պատճառը այն հազարաւոր Ճճիներն են , որոնք թէ և իրենց պղտիկութեանը պատճառաւ աչքի ըլլան ալ , բայց մեր խմած ջուրերուն մէջ կը վիստան . և որովհետեւ սակաւատեւ կեանք մը ունին , կը մեռնին ու կը ծնանին հետզհետէ , որ օդոյն բարեխառնութեանը բարձրանալովը աւելի ալ կ'երագէ : Այս բանիս առաջը առնելու համար պէտք է աւազանին մէջ քանի մը կարմրախայտ Այնու ձկներ ձգել , որ այն որդերը ողջ մեռած ու .

տելով՝ առանց ուրիշ կերակրոյ պէտք ունենալու ջրոյն մէջ կ'ապրին , ու ապա կանութենէ կը պահպաննեն :

Վատ անգամ բարեխառն ջերմանոցին մէջ զրաէն կը մացընեն խել մը խաղողի որթեր , որոնք խոր ձմեռուան մէջ կը սկսին աձիլ , գարնան սկիզբները տերև կ'արձրկեն , և վերջը կատարեալ հասունցած գեղեցիկ պատուղներ կուտան , բաց օդոյ մէջ եղող որթերէն ամիսներով առաջ : Բայց որպէս զի այս որթերը շուք չճգեն մէկալ տնկերուն վրայ , ու շնասեն , պէտք է որ բուներնուն քովլայն միջոց բաց թողուփ որպէս զի իրենց տերևներովը մէկանոնց լցոր չարգիլեն , որուն որ՝ բյուերէն շատը տաքութենէ աւելի պէտք ունին :

Բարեխառն ջերմանոցը հիմա լրոպա ամարաստաններուն ամենահարկաւոր մաս մնն է : Յնէ որ տեղւոյն գիրքը կը բերէ , տանը մէկ թերին շարունակութեամբը տափարակ գետնին վրայ կը շնեն իր վայրագաւթովն հանգերձ . երբ ակումբներու եղանակը կու գայ՝ թաղարակալ աստիճանները կը վերցընեն , ու վրայի թաղարները որ ջերմանոցին եղերքը բունած են՝ ասդիս անդին աղուոր մը կը բաժնեն . զարդը կատարեալ ընելու համար տախտակամածին վրայ կը տարածեն գորգ մը , և մէկքանի ալ ջահեր ապակազմարդյարկէն վարկը կը կախեն . ան ատեն բաւական է միայն հոն քանի մը աթոռ բերել շարել , որ տան սրահին ներքին գուռը բացուելուն պէս ջերմանոցը վարի սրահին շարունակութիւնն ու ամենագեղեցիկ զարդը կ'ըլլայ , ու մէկ համիկ ախորժելի տեղ մը այն անձանց համար որոնք կ'ուզեն փախցիլ գիշերային մեծամեծ ակումբներու խառնամբոյն շըշնկոցներէն ու վնասակար տաքութիւններէն :

Տաք ջերմանոցը առջիններէն աւելի նեղ պէտք է որ ըլլայ . ասիկայ խել մը տեսակ բյուերու ամենահարկաւոր է , մասնաւորապէս արմաւենիին սիդառ , պրոմելաս ու իւներիտ ըստաւած տընկոց համար : Ինդհանրապէս ասիկայ

բարեխառն ջերմանոցին կպած կը շինեն, որոնք ապակազարդ անջրաբետով մը միայն կը բաժնուին մէկմէկէ, իսկ իրենց տրուած արհեստական տաքութիւնը մէջի բոյսերուն ուզած աստիշանին համեմատ կը բախուի: Տաք ջերմանոցին մէջ ջերմութիւնը 25°-ին ինչուան 30° կ'ըլլայ:

Տաք և չը ջերմանոց կ'ըսուի երբոր իր ներքին մէնողորտին վրայ հարկ ըըլլայ արհեստական խոնաւութիւն մը տալ. քիչ մը վերը յիշած բոյսերը աս տեսակ ջերմանոցի բոյսեր կը կոչուին:

Իսկ Տաք և խոնաւ ջերմանոցը որուններքին կարգաւորութիւնը տարբերութիւնը չունի առջնին, սահմանուած է այն տեսակ բոյսերու համար որոնք մատուափ պէս ուրիշ ծառերու կեղեներուն վրայ կ'ելլան. ասոնց տնկարանք Վերաբերեկ անունը կուտան իրը ուրիշն վրայ բուսնող տնկեր՝. ասոնք գետնէն սնունդ չեն առներ, և արմատնին միայն զիրենք կեցած թուփերուն և կամ կոճրներու վրայ հաստատուն բռնելու համար է: (Օ) ասոնք տաք ջերմանոցի մէջ լաւ մշակելու համար, պէտք է կապարի թելերով փայտի կտորուանքներու վրայ կպցնել զոր շուտ մը իրենց մամաւագատ արմատին թելերովը կը սկսին ձանկել:

Վարէ աւազանին միջի զուգախառնած ջուրը ստէպ ստէպ այս սննկոց վըրայ օրսկելովը՝ ջերմանոցին մէջի մէնուլորու սաստիկ տաքութեան հետ միանգամայն սաստիկ ալ խոնաւ կ'ըլլայ. որ թէպէտ մարդկանց չնչելու զգար, բայց աս տեսակ բոյսերուն համար ամենահարկաւոր է, որոնք տաք երկրի խիստ կարգէ դուրս բայց միանգամայն ամենագեղցիկ բոյսերէն են և ամենադժգուար 'ի մշակութիւն:

Իսկանադարիչ ջերմանոցը տաք և չոր է. և բռնագատիչ կ'ըսուի՝ սրովչետև ժամանակէ դուրս ծաղիկ ու պտուղ հասցնելու համար կը գործածուի. դեղձին և ծիրանը ասոր հիմնական պատը կը զարդարեն, որն որ մէկ ապակափեղ-

կով մը միայն կը շինուի. հօն դարձեալ շորենիներ, թաղարի մէջ տնկած թըրզուկ կերասենիներ, կարմիր և ձերմակ պտուղներով զարդարուած հազարջենիներ, տեսակ տեսակ որթերու բարունակներ ու հարիւրաւոր ելակներ ջերմանոցին մեծագոյն մասը կը գոցեն. հօն կը տեսնուին նաև պարսկային եղբեւանիներ, յակինթներ, նարկիսներ, ամարիլլիսներ և ուրիշ սոխիի բոյսեր, որոնց ծաղիկը շուտով հասցընելու համար կը խնամեն: Բաւն զրախտաղարմանները՝ որոնց արուեստն ու շահը տունկերէն է՝ ծաղիկներն և պտուղները նոյն ջերմանոցը չեն բռներ, հապատանձին առանձին:

Դանք Ջէ ջերմանոցին. ասիկա տաք ջերմանոցին մէկ կերպն է ու լուրսպական մշակութեան մէջ ալ զեռ նոր մրտած է: Վառակուսի կամ կլոր մեծ տարածութեամբ աւազան մըն է ասիկա. բոլոր երեսը ապակիով գոցուած և մէջի ջուրը Տաք ջերմանոցին աստիշանովը բարձրացուցած. ասոր մէջ կը մշակեն ամենէն տաք երկիրներու ջըրային բոյսերը: Իսոնք նախ և առաջ լնգղիա ու Պիելցիա սկսած են միայն մէկ տնկոյ մը համար. ասիկայ էր Վէտորիտ դշնորյ ըսուած հսկայ ծաղիկը, որուն ամէն մէկ տերեւին տրամազիծը զրեթէ և մեղր է:

Ի հաւասիկ ասոնք են ջերմանոցի այլ և այլ տեսակները, և իրենց վախճանը: Իսկ լուրսպայի տերութեանց մէջի զտնուող ջերմանոցներուն վրայ թէ որ ուզենանք ընդհանուր տեսութիւն մը ընել, կրնանք ըսել որ հիւսիսային զաւառներու մէջ, մասնաւորապէս 'ի լուսաստան, մեծամեծ ջերմանոցներ կան, բայց արհեստական տաքութեանց գործածութեանը կողմանէ ընդհանրապէս պակասաւոր են, ու շատ հեռու լնգղիոյ, Վազղղիոյ, Պիելցիոյ և Հուլմատայի մէջ եղած յառաջադիմութէն:

Ես դարուս սկիզբներէն սկսեալ Վազղղիոյ մէջ մտածուած է, և նոյն

1 Այս ծաղկիս պատկերն ու ստորագրութիւնը տես Օրագրիս Գ. հատորին 58 երեսը (1843):

իսկ հիմա ալ կը խօսուի , այնպիսի ջեր մանոյներ շինել որ անձրեի ու գէշ օդոյ ատեն քալելու տեղոյ ծառայեն :

Եւրոպայի մէջ եղող ամենէն ընդարձակ ջերմանոցը Ինգլիա Տիվլնայր դքսին է , Աւստրո-օրոգ ըսուած տեղը : Չել երկայն քառակուսի է , իսկ տարածութիւնը գրեթէ երկու արտավար կամ եկտար է : Այսուրիա թագուհին երբոր Տիվլնայրի դքսին այց գայ , կը պատուէ այս ջերմանոցը , ուր որ բոլոր աշխարհքիս բոյսերը կը գըտնուին , և Մեծին Քրիտանիոյ ու Խալանտիոյ թագուհին վեց ձիէ լծուած կառքի մը մէջ նստած՝ այս հիանալի պարտիզնն ճամբաներուն մէջ հանգիստ կը պատահ իրեն այնչափ հետևակիցներովը :

Այս դքսին պարտիզպան և Սէսդուորդի Ճարտարապետն Պ. Բաքսթըն է , որ Անտրայի 1851 աշխարհականին ան մեծ ապակիէ պալատին յատակագիծը տուաւ , աս պալատը ուրիշ բան չէր բայց եթէ նոյն ջերմանոցը աւելի ընդարձակած :

ԱՍՏԵՂԱԲԱԾԽՈՒԹԻՒՆ

Աստեղաբաշխական նորադարք :

Երկրիս բարձր կիտէ մը , ինչպէս խարսխեալ նաւու մը կայմին ծայրէն , երբ մարդ իւր տեսութիւնը երկնից խորերը կը մղէ , և աստեղաց բնութիւնը , թիւն ու ընթացքը կը հետազօտէ , իրաւամբ կրնայ պարծիլ իւր մոտացը վըրայ , և համարել զինքը յիշխանութիւն տիեզերաց կոչեցեալ : Մրգարե այն անչափ հեռաւորութիւնները , որ մը քովլ կը կտրէ կ'անցնի՝ լուսոյ տկար ճառագայթէ մը առաջնորդուած , այն մարմինները որ հետզետէ իւր ճամբուն վրայ կը գտնէ , այն ձիշդ տեղեկութիւնները , որ ձեռք կը բերէ , ոչ միայն այն մարմնոց բնական կարգաւորութեանը վրայ , այլ և անոնց հաւանական կազմութեանը վրայ , լիուլի կը հաւարմացուցանեն զմեզ թէ աս-

տեղաբաշխութիւնն այն զօրաւոր թէն է , որ քան զամենայն ինչ կ'օգնէ մարդուս նիւթոյ կապանքը խզել և յանմատչելի բարձրութիւնս վերամբառնալ : Տեսակ մը բնական ազդումն ձկեց միշտ զմարդոց գէպ 'ի կորուսեալ հայրենիս , որ թէ Մսիոյ լեռնադաշտաց վրայ թափառելու ժամանակ , կամ թէ 'ի յետին Աինսու կիլոսի ափանց վրայ հին քաղաքաժողովը ընկերութիւն կազմած ատեն , իր առաջին և սիրելի փոյթն եղաւ մը տախոհ աշուրները յատեղազարդ կամարն երկնից յառել : Երկնային երևութիւն խոկման այս սէրը չնուազեցաւ մարդուս սրտին մէջ քաղաքականութեան յառաջանալովը , և ճարտարութեանց ու տուրեւառիկ շահավաճառութեանց ընդարձակուելովը . մանաւանդ թէ այսպիսի ազնուական ուսմանց յարգը ճանցուելով , և անոնց աշխարհագրութեան , ծովային ճանապարհորդութեանց ու վաճառականութեան տուած մեծամեծ օգտակարութիւններն աղէկ ըմբռնուելով , ազգ մը չեղաւ որ իրեն պատիւ չհամարի զասնք մշակելը , և ոչ կառավարութիւն մը իր անձին վայելցութեանն ու օգտին համար զասնք պաշտպանելը : Մսիէ առաջ եկան արդի հրաշալի գիւտերը , որ այնչափ ճոխացուցին մեր արեգակնային դրութիւնը , այն ընդարձակ աստեղացոյց տախտակները , արարչութեն վերջին սահմաններն եղած մարմնոց ծանրողութեանց գիւտերը , լուսոյ զանազան սաստկութեան և անոր այլ և այլ որպիսութեանն ու արագ արագ փոփոխմանցը գեղեցիկ գիւտողութիւնները , և այն խորհրդաւոր միգամածներուն վրայ եղած խորհրդածութիւնները , որոնք չեն գիւտուիր թէ արդեօք կործանեալ աշխարհաց աւերակաց մնացորդներն են , չէ նէ նորանոր աշխարհաց կազմութեանն համար պատրաստուած նիւթերն :

Բայց գուցէ արդի ամենայն գիւտից աղբիւրը քան զամէնն աւելի մեզի մօտ , քան զամէնն անսպառելի , քան զամէնն արժանի մասնաւոր մոտադրութեան այն